

թափորին այցը դէպի ֆրանս լին ծոզէփ քոլեմը, զեկաբռութեամբ չայց առաջնորդին ։ Միսիոնարութիւնը գժբաղդաբար չլրցաւ հաւաքել իր 250 աշակերտները, որնք արձակուրդի պատճառով ցրուած էին Այս իսկ պատճառով ֆանֆ սոխ խումբը չկրցաւ իր լաւագոյն կտորներով պատուել մեր յարգելի հիւերը,

Այս աննպաստ կացութեան մէջ հայրերը ջանացին կարելին ընել, քիչ բայց լաւ Անոնք ընդունեցին իրենց այցելուները պարզութեամբ հայկական երգեր թրթուացին այն պահուն, երբ ներս պիտի մտնէր առաջնորդը իր հետեւ որդիներով ։ Մեծ ուրախութիւն պառանակեց նաև մարմնամարզիկ խումբին ներկայութիւնը, ճերմակ քոսթիւն ներով, կարմիր ձեռնոցներով ։ Դպրոցին օրանը լեցուած էր 300է սեկի բազութիւնով մը, որ օրինակելի կարգապահութիւն մը ցոյց տուաւ ։

Դպրոցի անօրէնութեան կողմէ բարի գալուստի խօսքը ուղղուեցան համակելի առաջնորդ և հանդէսին նախագահ Պատկ վարդապետին ։ Եետոյ երգութեամբ մը և առաջնորդը խօսք աննեռով պատասխանեց իրեն ուղղեալ բարի զալուստին ։ Այդ պատասխանը զոհացին վկայութիւն մըն էր միսիոնարութեան կատարած կրթական օդատակ գործունէութեան ։

Ապա տեղի ունեցան մարզանքի փորձեր ։ Հայկական երգեր և նուուան ներկայացնութիւն ի անդամանեցին կ'ընդհատուէին խանդավառ ծափանարութիւններով ։ ասիկա տեսէ մը կառավարութիւնը նախօրօք արտօնութիւն տուած էր այս խաղացոյցին ։

Հայ ժողովաւրդը անգամ մըն ակեաւ իր ողջոյները մատուցանելու սիրեցեալ մրանսային ։

ՃԱԲԱՆԻԿԻՆ ՆԱՄԱԿ

Սրէկ իրեկուն նօքհամայէն (ձարսն) Սիպերիոյ եւ Վիհննայի ճամբռով հանրածանօթ տիկին Ծիանա Ազարէկ Արքարէ սասցանք ներկայացնութիւններու ու եւկային նաև չմեաց, եւ ամենելի յուսակորոյն չեմ այլ եւ նաւամ որ եւ իցէ Աստուած կիւրի, քեւ մենեն չենեն կարող այժմ տեսնեն այդ նանապարհն ուր Աստուածանի փրկութիւն կզայ, բայց պարտ է մեզ որ Աստուծոյ աղաղակին, Հայ ազգի պիտի միաբերան աղօրի առ Աստուած վասն ուոյ կիսնդրեմ որ այս Շերիակեալ աղօրներ սպիս ձեր թերեւում ու շարունակէ աղօրներ սպիլ որ մեր ազգն կարդա եւ աղօրի առ Աստուած Մնամ հաւաստի ԿԱՅԵՆԱ ԱՂԱԲԵԿ ԱԲԳԱՐԵԱՆՑ

Ի ԵԿՈՒՀԱՄԱՐ ԱԱՊԱՆ
ՕԿՈՒԹԵՔԵՐ 26 1913

ՏԵՐ ԽԱԲԱԳԻՐ

Մեր ազգի փրկութիւնն պիտի յասուածնէ զայ եւ ոչ թէ մարդկանէ, այժմ այդ աստիճան է հասել մեր ազգի խնդիրն ու եւկային նաև չմեաց, եւ ամենելի յուսակորոյն չեմ այլ եւ նաւամ որ եւ իցէ Աստուած կիւրի, քեւ մենեն չենեն կարող այժմ տեսնեն այդ նանապարհն ուր Աստուածանի փրկութիւն կզայ, բայց պարտ է մեզ որ Աստուծոյ աղաղակին, Հայ ազգի պիտի միաբերան աղօրի առ Աստուած վասն ուոյ կիսնդրեմ որ այս Շերիակեալ աղօրներ սպիս ձեր թերեւում ու շարունակէ աղօրներ սպիլ որ մեր ազգն կարդա եւ աղօրի առ Աստուած Մնամ հաւաստի ԿԱՅԵՆԱ ԱՂԱԲԵԿ ԱԲԳԱՐԵԱՆՑ

ՏԵՐ ԽԱԲԱԳԻՐ

Մեր ազգի փրկութիւնն պիտի յասուածնէ զայ եւ ոչ թէ մարդկանէ, այժմ այդ աստիճան է հասել մեր ազգի խնդիրն ու եւկային նաև չմեաց, եւ ամենելի յուսակորոյն չեմ այլ եւ նաւամ որ եւ իցէ Աստուած կիւրի, քեւ մենեն չենեն կարող այժմ տեսնեն այդ նանապարհն ուր Աստուածանի փրկութիւն կզայ, բայց պարտ է մեզ որ Աստուծոյ աղաղակին, Հայ ազգի պիտի միաբերան աղօրի առ Աստուած վասն ուոյ կիսնդրեմ որ այս Շերիակեալ աղօրներ սպիս ձեր թերեւում ու շարունակէ աղօրներ սպիլ որ մեր ազգն կարդա եւ աղօրի առ Աստուած Մնամ հաւաստի ԿԱՅԵՆԱ ԱՂԱԲԵԿ ԱԲԳԱՐԵԱՆՑ

ԿԵԱՆՔԸ ԷՏԻՐՆԷՒ ՄԷԶ

(Մասնաւոր բղակցութիւն)

Գուառական ժողովը գումարուեցաւ Տ. Ղեւոնդ Սրբազնի նախագահնութեամբ և ընտրուեցաւ Քաղաքական ժողովը Տ. Ղ. Սա. Թաղէկոսեան, Տիգ. Քիւջիւկեան, Խոչ. Գաղպակեան, Ռ. Փափաղեան, Ան. Գալստեան և Յակով Առաքելեան ։ Տեղիկազիները լաւագարած էին առաջնորդը նաև գործունական դաստանդութիւնները, Տ. Ղ. Սա. Խոչ. Արքէն քհնյ. Մարկարակեանէ, և Տ. Մարկոս քհնյ. Թույայեանէ ։

Դպրոցի վարիչ Արսէն կիսուրի ձեռքով հիմնուեցաւ Սասուց միուս թիւն մը, որը հաւաքած է դրամ «Ահակ-Մեսրոպ», անունով գրադարան մը հիմնելու համար ։ Դպրոցի մէջ տեղի կ'ունենան գործնական դաստանդութիւններ, ուր աշակերտները իրենց ձեռքով հողէ քարտէսներ և այլն կը պատրաստեն ։ Դպրոցի փոխազութեամբ իր նոր չէնքը ։ Դպրոցւ անդութիւնը գոհացութիչ է ։

ԱՄԷԿՆ ՏԵՂ փնտանել Մատնիչը ։ Ամէն օր պրակ առ պրակ լուս կը տեսնէ ծանօթ և ժողովրդական աղային վիպագիր Արմէն Շիտանեանի Մատնիչ անուն վէպը, որ խիստ հետաքրքրաւարժ է և պէտք չունի ներքուներու, քանի որ հեղինակին բոլոր գործերը, Աւազակապէսր, Թիսպարանն են ։ Երկրորդ տպագրութեան արժանացած են և սպառած Պրակին զին է 10 փարա, Միակ կեղրոնատեղի նիւթեամբ գոհացութիւնը գոհացութիչ է ։

Թերթիս թերայի ցրուիչը իսլամ բլաւով, Թուրքան Պայտամը ասթիւկանին կ'ըղաւ եւ լուսական հաստատութիւններուն թերթ հասցնել, Այսորունէ սկսեալ թերթերը կանոնաւորագիւս իրենց հասցեներուն պիտի զիկուին ։

ՄԵԾ ՅՈՒԵԼԵԱՆԸ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԷԶ

Մրանսացի միսիոնար մը հետեւեալը կը գրէ Խարբերդին ։ Մամուրէթիւլ-Աղիզի Հայերն ալ տոնեցին հայ գրերու գիւտին 1500 ամեայ և տպագրութեան 400 ամեայ յորելեաններ ։ Նոյ. 25, շաբաթ օրը, կրօնական արարողութիւնով մը բացուենաւ տունը, որ պիտի տեսէր մինչև յաջորդ օր երեկոյ, Հանդէսի ծրագրին մէկ մասը կը կազմէր զպրոցական աշակերտներէ և ժողովրդէն կազմուած